

ՈՒՂՂԵԼԻՒԹ

Ձև 4 յատակագիծը (էջ 490) փոխարեն է յէջ 495 (Ձև 9) և փոխադարձարար: — Բագնայրի եկեղեցւոյ յատակագիծը (էջ 494) տես ի Եփրակ Հ. Ալիշանի (յէջ 115):

»» »» »» »» »» »» »» »» »» »» »» »»

† Փ. Ֆ. Ֆ. Թ. Թ. Է. Բ.

Նոր սուվի մ'եւս կը հրաւիրուի հայ ազ-
գը Փ. Ֆերքերի մահուամբը:

Ժողովրդապետ, իր հօտին հոգեւոր վարչութեամբն զրադաց, նա ժամանակ կը գտնէր պեղելու հնութեանց այն մեծ զերեզմանը, որ հայ զրականութիւնն է, հայ պատամութիւնն է: Իր կենսազութիւնը մերձաւոր առթի մը թողլով, կը փութանը



առ այժմ յարգանք մատուցանել իր հայութի յիշատակին:

Փառակ Ֆերքեր, մին Ա. Ղազարու Հայկական Ճեմարանին երոպացի անդամենքն, իր անունը պատուաստեց անմահութեան ժամանակին, — որ գոյութիւն ունի՝

առասպելներէ դուրս, — հայկական անմուանալի ուսումնասիրութեամբը:

Ինքն էր որ առաջին անգամ հանճարեղ փաստերով ապացուցուց թէ Յանձայուրա շատումի հեղինակը Ա. Մեռորդ է, և ոչ եթէ Ա. Գրիգոր Լուսաւորիչ, զիւտ մը որ, իրբեւ ճշմարտութիւն, պիտի մտնէ ամէն ապազու զրբերու մէջ՝ Հայոց Մատենագրութեան նուիրուած:

Փ. Ֆէթթէր զրած է Մովսէս Խորենացոյ վրայ, բազմաթիւ նոր ու սրամիս անդրադարձութիւններով, Գոյրան երգերու մասին, Եղիշէ, Եղիկայ, Մար-Արտասի, Կորինի վրայ. ունի նաև ուրիշ շարք մը ուսումնասիրութիւններու՝ Հայոց թարգմանեալ զրականութեան մասին. օրինակ իմն, Եսակիրոսի, Գիոնեսիոսի Արխանագոյ, Հայ անվաներ Աստուածաշնի (առանձինն կորնթացոց Գ անվաւեր թղթի), Արիստիդէսի և այլ թարգմանութեանց վրայ:

Ֆէթթէրի ուսումնասիրութեանց մեծամասնութիւնը արդէն մատչելի է հայ ընթերցողաց, Հ. Յակոբոս Վ. Ցաշեանի շնորհիւ՝ որ անոնց հայկական թարգմանութիւննեն ըրած է և ամփոփած՝ առանձին հատորի մը մէջ¹: Թէպէս, վատանգուած առողջութեանը պատճառաւ, իր բեղնաւորութիւնը, յուկամայս, նուազած էր, բայց երբեմն վերստին զրական ասպարեզ Կ'իջնէր ընծայելու համար կարեւոր ուսումնասիրութիւններ. ինչպէս այն օրինակ իմն, զոր տարւոյս մէջ կը նուիրէր Տորիքայ գրքին: Քիչ առաջ, Theologische Quartalschrift (Zweites Quartalheft, 1906, Tübingen) Կ'ընթենութիւններ իրմէ ընդարձակ ընութիւն մը և Անվաւեր Գործք Ասորից ցի մասին, որ լոյս տեսան էր ի Ա. Ղազար:

Հայկական Ճեմարանի խորոնկ ցաւով իր անունը Կ'արձանացրէ պատկին վրայ, զոր հայ ազգը կը տանի՝ իր ջերմասիրտ բարեկամի հանգստարանին:

1. Ազգային Մատենագարած, Ժ. Վիճնեա, 1895.